

սովորութեանց վրայ խօսելու ատեն՝
աշխոյժը կը վառէր։ Դիւրին է մակա-
բերելն որ վրէժխնդրուքիւն բառը քա-
նի մը անգամ իր պատմութեանց մէջ
խառնուեցաւ։ որովհետև անկարելի է
Գորսիգացւոց վրայ խօսիլ ու իրենց այս
աշխարհածանօթ կղզին վրայ յիշատա-
կութիւն չընել։ Նէվիլ օրիորդը զար-
մացաւ տեսնելով որ Օրայ ընդհանուր
կերպով մը կը պախարակէր իր հայրե-
նակցաց անհաշտ ատելութիւնները։
Ամէն տեղէ աւելի մեր երկիրը մարդա-
սպանութիւն կ'ըլլայ, կ'ըսէր. բայց միշտ
մեծ պատճառէ մը կը մղուին Գորսի-
գացիք այս անօրէնութեան։ Մենք շատ
մարդասպան ունինք. իսկ գող՝ բնաւ և
ոչ մէկ մը։

Երբոր Օրոսյ վրէժխնդրուքիւն երս-
պանուքիւն բառերը կ'արտաքերէր,
Լիւդիա ուշադրութեամբ մը երեսը կը
նայէր, բայց ամեննեին այլայլութեան
նշան մը չէր տեսնար կերպարանքին
վրայ։ Սակայն միտքը դրած ըլլալով որ
պաշտօնակալը կարող էր ո և իցէ ացքի
ինքզինքը չյայտնել բայց ՚ի իրեններէն,
հաստատուեցաւ կարծիքին մէջ թէ
տէլլա Ռէպալիա հազարապետին ստուե-
րը քիչ ատենէն արեան ծարաւը պիտի
յագեցընէր։

Կարունակուրիւնը գալ րերրով։

ՄէրիՄէ

Մ Ի Զ Ա Տ Բ

Դ

Բնագդումն առաջնորդ միշատաց։

Զմեռն անցնելու վրայ է. կամաց
կամաց արեգական ջերմութիւնն իր
կենաստու զօրութենէն ամէն էակի կը
հաղորդէ։ Տունկերուն հոյզը կը սկսի
արթննալ, կը սկսի անոնց երակաց մէջ
քնիլ. տունկերը կը պտկին կը բողբո-
ջին կը ծլին։

Միջատն իսկ կ'արթննայ։

Զդայ լուիկը¹ որ վայելից ժամանա-
կը հասեր է և անյապազ պէտք է սթա-
փի։ Զմեռ մը ամբողջ անցուց՝ կեանք
անկերպարան։ մանր ձու մը. որպէս
զի, ինչպէս ըսինկը, ցուրտին խստու-
թեանցը կարենայ դիմանալ։ Հիմա որ-
պէս թէ հասկըցած ըլլայ որ ալ ոչ ցըր-
տէն այնչափ վախ կրնայ ունենալ, և
ոչ կերակրոյ նուազութենէն, գլուխը
հաւկթէն գուրս կը հանէ, կամաց կա-
մաց մարմինն ալ անկէ կ'ազատի, և
ալ անկէ ետքը մօր մը կամ ծնողաց
առաջնորդութեանը պէտք չունի. ինքն-
իրեն իր ընելիքը, իր պաշտօնը, իր
զբաղումը գիտէ, որպէս թէ շատոն-
ցուրնէ փորձած սորված ըլլայ։

Սորվելու կարօտութիւն չունի, վասն
զի և ոչ ալ կարող է. առաջնորդու-
թեան պէտք ունի. և այդ առաջնորդու-
թիւնը՝ բնութեան ձիրք մ'է, որ բը-
նախօսք, փիլիսոփայից հետևելով, բըն-
ազդունն կ'անուանեն։ և ասով այն
ներքին ձայնը, կամ այն ներքին ազ-
դումը կը հասկընան, որ 'ի կենդանիս
բանի տեղ կը բռնէ, և է առաջնորդ
բոլոր անոնց շարժմանց ու գործոց։

Երկայն է արդարե այս գլխիս պատ-
մութիւնը և ոչ այնչափ խորհրդածու-
թեամբ հասկընալի, որչափ ենթակայ-
ից օրինակով։ Սակայն դեռ անհատից
պատմութեանը չեկած, համառօտ մը
նիւթիս բնախօսական բացատրութիւ-
նը զրի առնունք։

Իմացականութիւնը մարդկային հո-
գեկան կարողութիւն մ'է, որ մարդուս
այն ազատութիւն գործոց կու տայ՝ որ-
մէն զուրկ են կենդանիք։ Ասով մարդու
ոչ ևս բռնադատեալ է կոյր բերման
մը հետևելու այս կամ այն գործքի
կատարմանը մէջ. այլ ինքնիշխան կը
դատէ, կը կշռէ ու կը գործադրէ։

Կենդանիք ընդհակառակն կապեալ
են մէկ տեսակ մը բերման ծառայե-
լու, որ բնութենէն սուեալ է իրենց,
և անվրէպ այն բերումը լրացնելու պի-
տի գիմեն։ իրենց գործողութիւննե-
նը զրի առնունք։

րը, որչափ ալ մեզի զարմանալի երեւնան, բանաւոր դատողութենէ մը առաջ չեն գտը: Ընդհանուր գրգռիչ մը կը շարժէ զիրենք ու միշտ մի և նոյն կերպով կ'առաջնորդէ անոնց այս կամ այն բանին կատարմանը մէջ: Եւ այս այնպիսի գրգռիչ մը, որ ոչ բանավարութիւն կը պահանջէ և ոչ փորձ: և է բնազդումն ըստածը. այն բնական առողքը, որ կենդանւոյն ուրիշ բան չորվեցըներ, բայց եթէ այն որ իրեն նիւթական պիտոյիցը համար հարկաւոր է:

Իմացական կամ բանավարական գործողութիւնները նմանողութեան ու փորձոյ հետևանք են: Բնազդողականները՝ ոչ նմանողութիւն կը պահանջեն, և ոչ փորձ. միշտ մի և նոյն եղանակաւ կը գործադրուին, և առանց տարակուտի ալ կրնանք զրուցել, որ կենդանին անոնց ոչ նախատես է, ոչ հետևանքը գիտէ, և ոչ անոնց օգտակարութիւնը:

Նմանողութիւնն ու փորձը՝ տրամախոհութեան մը ենթակայ են. միջատն որ բանտի պէս ծակի մը մէջ սկզբնական կեանքով կը ծնանի, ոչ ծնողքը տեսեր է և ոչ անոնց կենաց ծանօթութիւնն ունի, որ անոնց ըրածին կարենայ հետեիլ: Բայց բնութեան ուղեցոյցը անոնց պակսութիւնը կը լեցընէ. անոր առաջնորդ կ'ըլլայ ու կը սորվեցընէ թէ ինչպէս բանտին արգելքները վերցընէ. կ'ազատի անկէ, կ'ելլէ, բոլոր մարմնոյն աճումը կ'առնէ, կը հասնի իր ծնողաց հասակին ու ժամանակին. յետին ջանք մը գեռ ևս կը մնայ իրեն կեանքը լրացնելէն յառաջ. ծակ մը կը քաշուի, իր յաջորդութիւնը ապագային կը յանձնէ մութբանտի մը մէջ. անանկ ամենանման պարագաներու մէջ զետեղելով զայն, ինչպէսըրեր էր իրեն համար իր ծնողը:

Այս պարագայիս մէջ յայտնի է որ կենդանին ոչ փորձ ըլլալով կը գործէ, և ոչ նմանողութեան մը կը հետեւի. վասն զի ոչ ծնողքը տեսեր է որ ա-

նոնցմէ սորվի և ջանայ անոնց նմանն ընելու, և ոչ շատ անդամ ըրած է որ տրամախոհութեամբ կարենայ հետեւանքը հասկընալ: Ապա ուրեմն բանեւն առաջ գալ չեն կրնար անոր գործողութիւնները:

Բաներ՝ գատմունք մը և ընտրութիւն մը կ'ենթադրէ. իսկ բնազդումն ընդհակառակն կոյր մղում մ"է, որ բնականաբար կը ստիպէ կենդանին որոշեալ կերպով մը գործելու: Թող բաղի մը հաւկիթները հաւ մը թխաէ. երբ ձագերն ելլեն մեծնան, թէպէտ և հաւին բնութիւնը ջրէն կը խորշի ու կը ջանայ ձագերն անկէ հեռու բռնել, անկարելի է. պէտք է որ բաղի ձագերը իրենց ներքին ազդմանը հետևին, ու ջուրը տեսածնուն պէս, ինքզինքնին մէջը ձգեն:

Բնութիւնը սորվեցուցած է մըջիւնին ինչ բանի համար, ինչպէս և որչափ պիտի գանձէ. հազիւ թէ կենաց ընթացքը կը սկսի, ընելիքը գիտէ. և այնպէս կատարեալ ինչպէս շատոնցունէ նոյն արհեստին մէջ վարժած ըլլար:

Մեղուն ալ նոյնպէս, թէպէտ մատղաշ ըլլայ, թէպէտ հասակն առած, իրեն շարժմանցը հմուտ է: Ո՛րչափ աշխատանքի, որչափ փորձառութեան պէտք ունի մարդ՝ միայն այն քաղցրահամ մեղրին անկատարն մանութիւն մը ընելու. և սակայն կենդանին ոչինչ աշխատութեամբ անոր ամենապնիւր կը շինէ. վասն զի բնազդմամբ սորված է, գիտէ ինչ ճարտարութիւն ՚ի գործ պիտի գնէ իր արդեանցը այն կատարելութիւնը տալու համար:

Բայց այս բնազդման ձրից աւելի ըստոյգ ծանօթութիւն մը կը ստանանք անշուշտ, երբ աւելի մանրամասն քըննենք միջատաց պատմութիւնն: Դառնանք ուրեմն գտնենք մեր լուիկը որ այսպէս կանուխ սթափեր է: Ահաւասիկ վարդենի մը որ անգործ վիճակէն ելլելով, կը սկսի պտկիլ, տերեւ արձեկել: Եթէ անոր մատղաշ ծիլերը գե-

տենք, բազմաթիւ խումբեր կը զըտ-նենք այս միջատէս որ անոնց մակերեւութիւն տիրած ամենևին անշարժ և անգործ կ'երեան։ Սակայն անգործ չեն, միշտ աշխատելու հետ են, այլ այնպիսի աշխատութիւն մը որ շատ դիւրագնոյ կը գտնեն։ Այս աշխատութիւնը շարունակ ուտել է, մանաւանդթէ շարունակ ծծել։

Անանկ հանդարտ բնաւորութեան տէր են, որ հազիւ երբէք թէ տեղերնուն շարժին. կամ թէ ամենևին իսկ չեն շարժիր։ Մայրերնին ուր որ ծնաւ զիրենք՝ հոն կը մնան, ու հոն կը մնանին։ Ոմանք թեաւոր ալ են, որ նշան է կատարեալ հասակ հասնելնուն. բայց և հանդերձ այս գործին ալ ունենալով, իրենք իրենց չափէն դուրս չեն ելլեր. որով թերեն թերեւս միայն իրր զարդ կը ծառայեն իրենց։

Բայց եթէ մէկ հատիկ հոգ մը կ'երենայ վրանին, շապիկ փոխելն է. որ կատարեալ լուիկ ըլլալէն առաջ՝ չորս անգամ կը փոխեն։ Ան ատեն յիրաւի որ հոգ ունեցողի մը կերպարանք կ'առնուն, ու հիւանդի երեւոյթ մը։

Լուիկը երբ կը դադրի մորթ փոխելէն՝ ալ զաւակագործութեան հասակը կը մտնայ. բայց մօր մը խնամոց հակառակ, ամենևին հոգ մը, փոյթ մը չիցուցներ։ Չորքուտանեաց պէս զաւակը դիելու պէտք չունի, և ոչ ալ թռչնոց պէս հաւկիթները թխսելու սովորութիւնը. և ոչ իսկ բռնադատեալ է ուրիշ միջատաց պէս առանձին ծակ մը փակել զաւկին սերմը՝ անոր կերակրիկն ալ քովը ապահովցընելով։ Այլ ընդհակառակն իր պատիճը առնելին մաշկին մէջ խոթած, մէկ կողմանէ անոր հոյզը կը ծծէ, միւս կողմանէ, ամառ ատեն, ողջ ողջ լուիկ մը կը ծնանի ու ճիւղին վրայ կը հանգչեցընէ. և այնպէս զբաղած է տնկին հոյզը ծծելու, որ և ոչ ալ կը դառնայ ծնած զաւկին աչք մը տալու։ Այլ և ոչ ալ զաւկին փոյթն է ծնողական սէրը. անմիջապէս կը հեռանայ մօրը քովէն, և երընկերաց վրայէն քայելով, կ'իշնայ

ամենուն ետևէն, իր կարգը կ'առնու, պզտի պատիճը անկին մաշկը կը խոթէ ու կը սկսի ծծել։ Տասը տասնըմէկ օրուան մէջ չորս անգամ մորթ կը փոխէ, և տասուերկուերորդ օրը իրեն ալ ծնող ըլլալու կարգը կը հասնի. և այսպէս իրեն չորս կողմը բազմաթիւ ընտանիք մը կը շարէ։

Բնազդումը, այս միջատաց վրայ, իր ամենապարզ վիճակին մէջ կը ներկայանայ մեղի. ծնանիլ առանց մասնաւոր խնամքի, և մնանիլ առանց հոգմը երեցնելու։ Սակայն ուրիշ միջատաց վրայ ուրիշ աւելի խրթնութիւն մը կ'երևցընէ, ինչպէս որ պիտի տեսնանք։

Գրեթէ ամենայն տունկ իրեն մասնաւոր տեսակ լուիկն ունի. մերթ թաւշանման են, ինչպէս թանթրուենիիններն են. մերթ ջնարակած սեւագոյն են, ինչպէս են ծիրանի ծառին վրայ տաղըները. մերթ պղնձագոյն, ինչպէս կազմամախիններն են. մերթ սատափագոյն կերպարանք մ'ունին, ինչպէս անոնք որ հաղարջենին կը մնուցանէ. Ափսինդի վրայինները՝ ճերմակ ու թուկս բիծ բիծ են. դաշտաց թրթնջուկին վրայինները սե ու կանաչ. տանձենիի վրայինները՝ գաֆէի գունով, և այլն։

Լուիկները՝ բազմասերունդ ու երագածին են. լաթրէյին ըսածիննայելով ասոնցմէ մէկը, ամառ ատեն, քսանէն մինչև քսանուհինդ առ օր կը ծնանի, որ է ըսել տասուերկուքէ տամնըհինդ անգամ իր մարմնոյն տարածոցը։ Ուշօմիւր մէկ պզտի հաշուռվ մը դիտողութիւն մը կ'ընէ. Մէկ լուիկ մը, կ'ըսէ, կրնայ 90 հատի չափ ձագ բերել. ասոնցմէ իւրաքանչիւրը, երկու կամ իրեք շաբաթէ ետքը, իննըսնական հատպիտի բերէ առջնին համեմատութեամբ. և այս երկորորդ ազգին համագումար հաշիւր կ'ըլլայ 8,400. երրորդ ազգը նոյն հաշուռվ, կ'ըլլայ 729,000. չորրորդը 65,640,000. իսկ հինգերորդ ազգը 5,904,900,000։ Այսպիսի զարհուրելի թիւ մը ինչ անտանելի վնաս պիտի չհասցընէր մեր պարտէններուն անկոց, անդադար անոնց

կպած՝ հոյզերնին ծծելու բնազդումը ունենալով։

Բայց բնութեան արարիչը այս անպատշաճութեանս դարմանն ալ մտածեր է. թէպէտ և ազգէ ազգ ասոնց թիւր անդադար ածելու հետ է, այլ ոչ և անով բոլոր երկրիս տնկերը կը քնան ծածկել. վասն զի ազգէ ազգ՝ հազիւ թէ մէկ մասը կարող կ'ըլլայ ողջ մնալ։

Ի՞նչ օրինակներ չկան նաև ուրիշ վերնագոյն և ստորնագոյն կարգի կենդանեաց վրայ, և նոյն իսկ տնկոց վրայ։ Արմատ մը խաշխաշ՝ երեսուն և երկու հազար հատիկ կը բերէ։ Արմատ մը ծխախոտ՝ երեքհարիւր վաթսուն հազար։ Այս հատիկներուն իւրաքանչիւրն իսկ նոյնչափ հազար որ բերելու ըլլար, որ աշխարհ արդեօք կրնար բաւական ըլլալ խաշխաշի և ծխախոտի համար։ Եւ սակայն ուրիշ հազարաւոր տեսակ տունկեր կան։

Իսկ ձկանց մէջէն՝ կան որ երեք հարիւր յիսուն հազար ձու կ'ածեն (ծածանը, Carche). կան որ եօթը միլիոն կ'ածեն (թուխուն, Esturgeon). և այլք որ մինչեւ տասը միլիոն (ձողաձուկը, Morue). հանդերձ այսու ձկանց տեսակներուն թիւր վեց հազար է. և սակայն ծովս իբր անբնակ կ'երեւնայ։

Այսպէս լուիկներն ալ, որչափ արգասաւոր ըլլան, անկարելի է որ կարենան բոլոր աշխարհքիս տունկերը գրաւել. վասն զի իրենց որոգայթը նոյն իսկ այն տնկերուն վրայ լարուած է իրենց, որոնց հոյզը անյագաբարար կը ծծեն։ Եթէ բնազդումն է որ այս տեսակ պորտաբոյծ կենաց կ'առաջնորդէ իրենց, նոյն բնազդումը նաև ուրիշ միջատներ կը դրդէ ասոնց բազմութիւնը նուածելու համար։ Եւ արդեօք ինչ համեղ որս պիտի ըլլան այն էակաց որ ասոնցմով կը մնանին։ Մարդ կենդանւու մը մնին համ տալու համար, բանի խնայութիւն չըներ. դանդաղ հանգիստ մը կու տայ անոր, և գիտցածին յարմար մննդարար ու պարարտ ուտելիքները. անով կենդանին կը լեցուի, կը

դիրնայ. և մնացած պակասը՝ խոհակերին հմտութեանը կը թողուի. իսկ այս միջադք, դանդաղ հանգիստը՝ արդէն բնական ունին. և սնունդ, ամենազնիւ և ամենազուաւութիւնը մնանդը որ անուշահուտ ծաղիկ և պատուղ պիտոր երթար փոխուեր, ընդհակառակն իրենց մարմինը կը գիրացընէ։ Անոր համար ալ իրենց թշնամիքը զիրենք դտածնուն պէս, բնակութիւննին անոնց բանակին մէջ կը հաստատեն. անկէ ետքը ամեն վայրկեան հարկինք, խնջուք է իրենց։ Եւ ով կը ձանձրանայ. բայց եթէ այն որ զգայ որ կեանք փոխելու ժամանակն հասեր է իրեն։

Այս կերպ խնջոյից զբազող միջատներէն մէկ մ'ալ սիրուն միջատ մ'է, ոսպի մեծութեամբ, կիսագունս կամ կրիայի ձեռվ, կերպ կերպ գոյներով. կարմիրը կայ, սեր կայ, գեղինը կայ, և ուրիշ գոյներով ալ կայ. վրան ալ բիծ բիծ. տղոց խիստ ծանօթ է, վասն զի իրենց խաղալիկներէն մէկ մ'ալ աս կ'ըլլայ ժամանակին։ Այս միջատիս արտաքին երեղիմը գեղեցիկ և անմեղ է. այլ այս անմեղութիւնը և գեղեցիկ կութիւնը ստանալին առաջ, շատ տըգեղ և ապականիչ կեանք մ'անցուցերէ է. և այս իրեն այժմեան գեղեցիկ հանգերձը լուիկներուն արեամբը ստացերէ։ Ուտումնական անունը եւրոպացիք յունականէն առած Հունականէն Վաշ առ Տուած Կուած կը զրուցեն, և ուամկօրէն Վաշ առ Տուած Հայերէն թերևս կարմրուկ կարենանք ըսել. և կամ թերևս հայկական անուամբ մը Աստուծոյ-Եղիշեակ, թէ որ այդ անունը ուրիշ միջատ մը չհասկնար։ Առաջ լայն, տափակ որդ մ'էր այս, վեց թաթիկով, գորշ աղտոտ գոյնով ու մէկ քանի գեղին կէտերով։ Էղք տերեսի մը վրայ հաւկիթները կ'ածէ. ժամանակը կու զայ, միջատը բնական թխուով կ'ելլէ, և անմիջապէս բնական ազդման ձայնը իրեն ընելիքը կը զուրցէ։ Իր առաջին հոգը ուտելեաց պիտոյքն է. անմիջապէս ճամբայ կ'ելլէ որս վինտուելու. իր որսը լուիկներն են։ Երբ այս միջատներէն խումբ մը

կը գտնէ, իր բնակութիւնը մէջերնին կը հաստատէ, և ալ անկէ ետքը իրեն բան չպակսիր, մինչև որ զգայ որ կատարեալ հասակը առնելու ժամանակը հասած է: Այն ատեն առանձին տերե մը կը քաշուի, ու ծոմով, հանգստով՝ այն երջանիկ վայրկեանը կը սպասէ, որ բուն կարմրուկ կամ Աստուծոյ-եղնակ պիտոր փոխուի:

Սակայն եթէ միայն այս միջատս ըլլար լուիկներուն թշնամին, դեռ անհատնում կ'ըլլար անոնց բազմութիւնը: Կան ուրիշ միջատք ալ՝ զոր բնութիւնը ասոնք ուտելու՝ քիչցընելու որոշած է. ջղաթեից (Névroptères) կարգէն միջատ մը կայ որ ասոնց ոփերիմ է, և իրեն ըրած ջարդերուն համար լուրիկներու առիւճ ըստուած է: Մայրը, երբ իր յաջորդութեան պտուղին կեանքը ապահովցնել կ'ուզէ, լուիկներու խումբ մը կը փնտուէ, ու հոն անոնց քովը կ'ածէ իրեն ձուն: Ծնունդը շատ չուշանար. և անմիջապէս ձուէն որ կ'ելլէ՝ ուրիշ կերակրոյ կարօտութիւն չունի. իրեն չորս կողմը այնչափ համբար կը գտնայ, որ սով ըստածիդ և ոչ գաղափարը կրնայ ունենալ: Անվախ կը յարձըկի լուիկներուն վրայ. և թէպէտ շատ անդամ անոնք իրմէն շատ մեծ են, ինքն անոնցմէ ետ շկենար ու ձեռքէ չթողուր մինչև որ բոլոր իրենց հիւթը չծծէ: Եւ անանկ անյագ է արիւն ծծելու, որ ոչ երբէք կը կշտանայ. լուիկ մը՝ դատարկ պարկ մը ըրած, մէկդի կը նետէ, և անմիջապէս ուրիշ մը բերանը կ'առնէ. և այսպէս շարունակ հետզհետէ. մինչև որ ինքն ալ իր աճումն առնու, և զգայ որ խրնջոյից ժամանակն մերկանալու է, մայրական վիճակը զգենլու համար:

Բայց ըսենք որ իրեն անյագութեան ժամանակը լուիկ մը յափշտակելու

տեղ, նոյն իսկ իրեն տեսակին եղբայր-ներէն մէկ մը իրեն ակույիին տակը իյնայ սխալմամբ, ամենեւին փոյթ մը չըներ. հապա դատարկ պարկ մը ընելէն ետքը, մորթը անտարբեր մէկդի կը զգէ, ու ճանկը ուրիշի մը կու տայ: Միով բանիւ՝ վայրկեան մը պարապ առանց ուտելու անցընել, անգին ժամանակ մը կորսնցընել է. վասն զի բոլոր իրեն խնջոյից ժամանակը տասնըհինգօր կը քշէ. անկէ ետքը բոլոր իրեն ախորժակը կը դագրի. անկիւն մը կը քաշուի, սխուան մեծութեամբ ճերմակ մետաքսէ բոժոժ մը կը հիւսէ, ու ինքնինքը մէջը կ'ամփոփիէ: Իրեք շաբաթ ետքը յանկարծ բոժոժը կը բացուի, ու գեղեցիկ կանաչ գոյնով ճանճ մը դուրս կ'ելլէ, թափանցիկ թևերով, ու կը ակէ նման երկու աչուըներով:

Ըսածնիս միայն մէկ երկու միջատի վրայ է. կան անդին դեռ ուրիշ շատ միջատներ, որոնք բնութիւնը այս կերպ մննդեան որոշած է. այլ և մասնաւոր խորամաննկ բնազդում մ'ալ տուած է անոնց այս իրենց վախճանին համաելու համար:

Սակայն հոսուելոս ասոնցմէ ամէն մէկին վրայ առանձին առանձին խօսելու ոչ միայն միջոցը կը պակսի մեզի, այլ և ժամանակը. հարկ է որ բռնի խօսքերնիս կտրենք, թէպէտ և անկատար կերպով լրացած երենայ: Այսպէս միջատն ալ երբեմն իր սրաթուիչ արշաւանքը թողլով՝ հարկին կը հնազանդի ու թևերն կ'ամփոփիէ. կամ հանդիսաւ առնելու համար, և կամ թևերուն փափկահիւս չէնքը խիթալի վտանգներէ զգուշացընելու համար:

Հետեւակն ուրիշ տեղամ:

Հ. Յ. Պ. ԽՍԱՎԵՐՏԵՆՑ